

ՀԱՆԴԵՍ ԱՄՍՈՐԵԱՅ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՏԳԻՏԱԿԱՆ

Կը հրապարակուի առել ամսոց սկզբու:

Թատարադրագիմ է կոմիտի վաճառքին Տարեկան 8 ֆր.

— 4 դր.: — Վեցամինչ 5 ֆր. — 2 դր. 50 լրու.

Մէկ թիվ առողջական կը վաճառուի 1 ֆր. — 50 լրու.

Խորագութեան շաբաթականը է կոմիտի վաճառքին Տարեկան Միջամաս, Միջամաս Միջամասութիւնը Սայաց վաճառք:

Աղեակար ի Կոմիտան Առողջական և համարական Աղակար Միջամասութեան Վաճառութեան կ'ըմբուռնու առաջ անուած անուածութեան ծախուց:

Արձակութեան ուրիշ պարագաներուն համար շիշեամ Վաճառութեան մէջ կ'ըմբուռնու անուած անուածութեան համար շիշեամ Վաճառութեան մէջ կ'ըմբուռնու անուած անուածութեան համար:

ԹԱՐԱԾՈՒԹԻՒՆ

ՈՒԽՈՒՄՆԱԿԱՆ

ՔԱՎԱՐԱԳԻՏԱԿԱՆ — Այժմայ վիճակը կամ դասավարք մարդական ընկորածան:

ԱԽԱՋԱՎԱԿԱՆ — Լուսոյ և ընթրիւթան էութիւնը:

ՄԱՏԽԱՎԱՐՈՎԱԿԱՆ — Պարու Անմաս Ըստակէօ-կերի խոնքու եւ ծրագրե Հայոց:

ՑՐՈՒՅՆԱՏԱԿԱՆ

ՑԽԵՑՈՎԱԿԱՆ — Գործական տնտեսագիտութիւն: — Գրական տնտեսագիտութիւն:

ՔԱՐԵՎՈՎԱԿԱՆ

ՊԱՏՐԱՎԱՆ ՆՈՐԱՎԱՐՊ — Գաւեսիփա: — Առաջարկ պահանջանակ:

ԱՅԼԵԽՈՎԱԿԱՆ

ՆՈՐԱՎԱՐՊ — ՑԽԵՑՈՎԱԿԱՆ — ՄԱԽԱՎԱՐՈՒԹ:

ՔԱՂԱՔՈՎԱԿԱՆ ԵԽՈՒԹԻՒՆ

ՈՒԽՈՒՄՆԱՏԱԿԱՆ

ՔԱՎԱՐԱԳԻՏԻՑԱԿԱՆ

ՑԵԼԵՒԹՅՈՒՆ ՎՐԱՅԻՐ ԿՐԵ ԳՈՒՇՈՒՐԻՐ
ՄՈՐԴԿՈՅԻՆ ԷԿԵՒԲՈՒԹԻՒՆ

(Ըստական միավական պատճենի համար)

Ա. Աղեակարական:

Հաղուականութիւնը ծննդենէ կախումն ունեցող եւ զարմէ ի զարմ ամժողու որդիսութիւնն է, որմէ կը ծագի բարձրագուն ինչն դիրք յընկերութեան, իւր հետո սովորաբար քաղաքական իրաւունք ինչ կապեալ ըլլալով: — Աղուականութեան կամ աղուական ցեղից սկզբանուրութիւնն ու զարգացումն ու զարգացումն ինչպէս կը գտնուած աղուականութեան աղուականը: որ նշան է թէ աղուականութեան հիմ ու աղքիւն ի թէ ընկերական յարաբերութեանց մէջ կը բավանդակի: Դարձեալ թէ-

պէտ եւ ի զանազան պատճառուաց կրնան յառաջ եկած ըլլալ աղուական տունք կամ ընտանիք: բայց նոյն պատճառք կրնան յերկուս գլուխս վլրածիք, որ են՝ ստացուած մեծամեծ կալուածոց եւ անձնագուած հանգամանք:

Աղդասին ի հին ժամանակաց բարձրագուն դիրք բռնած են յընկերութեան մէծ կալուածանեարք, եւ նոյն դիրքը կայուածոց հետ ժառանգութեամբ սերնդէ սերուած անցնելով, կալուածանեարք զարմէ յաջորդաբար առաւել քան զառաւել հաստատուած են: Այսպէս հետզիւտէ յատուի բարձրագուն զասակարգ մը ձեւացած է, որյ ըլլարակ քաղաքական իրաւունքն եւ առաջնաշնորհիւթիւնը թէ եւ ի նոր ժամանական շատ ու ուղարկած եւ մասամբ անհետացած են, բայց զարմէց աղուականութիւնը տակաւին կը մնայ:

Յաճախագոյն եւս պատճառ եղած են զարմից աղուականութեան իրենց նախնաց անձնական հանգամանքն: Աղուակամ զամ պատերազմի դաշտի վայր նշանաւոր քաջութեան գործ կատարելով ի պաշտպանութիւն ազգի եւ հայրենաց կամ ի քաղաքական բարձր պաշտամնն սերութեան մեծամեծ նառայութիւններ ընելով, ընդուած են ի վարձ՝ աղուականութեան աստիճանն, որ յաջորդութեամբ իրենց զաւական մեջած է: Այսպէս ի հին եւ ի նոր ժամանական յաճախ:

Ճառ մէծ նշանակութիւն ունին աղուականութիւն նկատմամբ: "Աւր աղուականութիւնն ազգին մէջ բնականաբար ծագութիւն առաջ է, կամ թէ ի ժամանակի զարդացման ազգին նշինն ձեւացած է, անդ թէ ընկերական եւ թէ քաղաքական հայեցամբ մէծ ու բարձր դիրք ստացած կը լավաց: Պատմական յիշատակէ աղուականաց մէջ միշ կը կենդանի զահուելով, եւ իրենք կալուածոց ու պաշտամնն միջոցաւ

տէրութեան հետ յանձուկ կապացութեան մաս-
լով, իրենց յատուկ շահն իսկ կը պահանջէ որ ի
հնոց հաստաբազ կարգաւորութեան պահպա-
նութեան եւ պաշտպանութեան նորիքն իրենց
ինչքն ու կենակն ի հայրենայիրութեան, յան-
շահանդրութեան, յանձնանութեան աղ-
նուականք իրեւ լուսաւոր օրինակ՝ ամենուն
առջեւն անցած, բովանդակ հայրենիք համար՝
յաւուր ուրախութեան եւ յաջողութեան հա-
սարակաց տօներուն շուրջն ու զարդը կ'ըլլան, ի
ժամանակի թշուառութեան եւ վշտատեսու-
թեան աներիւղ քաջարարութեան եւ անյալթ
դիմուրգարձութեան ապատանարանն։ Ա-ութեւ։

Ազնուականաց գասակարն երկակողմանի
ազգ եցութիւն ունի տէրութեանց ճշգագուն և եւ
խօսելու մասնականութեանց փայտ, ուր միան
գյուղիւն ունի։ Աան զի ազնուականն իւր
բարձրակարգ պարտուց եւ ազտական անշա-
խութեան իրեն ազգած մեծանձութեամբն ոչ
միայն նեցուկ է արքունական գահին, այլ նաև
ամուր պարիսպ ազատութեան ժողովութեան։
Իրաց բնութիւնն ինքնին կը ցուցընէ եւ պատ-
մութիւնն իւր անխար վկայութեամբը կը հաս-
տատէ թէ երբ բացարձակ վլչապետք իրենց
օրինաւոր իշխանութեան պատշաճ ասհաննն
ելլեւ եւ տիրապետութիւնն, ժողովուրդը եմէ
առանձինն մնան չեն կիսան դիմանան, այլ կարո-
ւեն ազնուականաց։ Զայս կը հաստատէ պունչը,
եւ յառաջ կը բերէ Մեծին Նարպէտին խօսքը՝
թէ Ազնուականութեան հաստածն (institutio)
նեցուկ եւ մասնական շախուսորիչ է միապե-
տութեան։ զիմապետական իշխանութիւն կը զո-
րացընէ եւ անոր դիմուրգարձութիւն կ'ընէն։

Եցն Մատենագիրը խօսքն Անգլայի աղ-
նուականաց ամիսինելով, պայսէն կը գրէ։ Ան-
գլացոց քաջարական ազատութիւնը մեծա մա-
սանի ազնուականաց հաստածն գործն է։ Քայլ
երբ մի անդամ այս ազատութիւնն հիմնեցաւ եւ
հաստատեցաւ, բարձրաստիճան ազնուականաց
դասն եղան տակա զօրաւոր թումի, որ զուե-
րութիւնն ամկապետական հեղեղին ողողմանն
ապահովեց, եւ նիշպէս յառաջ ժողովութեան ազա-
տութիւնն իշխան էր, նշնպէս յետց ըստան-
ձնեցզաշտօն հաստատուն բռնիլու թագաւորա-
կան գահն ու տէրութեան կարգադրութիւնները,
որ նոյնափ օգտակար գործ է թագաւորին եւ ժո-
ղովութեան բազմութեան մէշտեղ կենալով, եւ
ըլլալով ոչ այնքափ զօրաւոր որ կարենայ անձնն
մեսհականել զվերին իշխանութիւն, եւ ոչ այն-
պէս կախում ունենալով յայլմէ մինչեւ ստիպի

ակամայ իսկ հետեւիլ ամենայն պահանջմանց որ
թագաւորէն կամ ժողովութիւննեն կու գային,
պահպանե երկուքն իրաւունքներն ու ազա-
տութիւններն, իրաբանչւերին միւսոյն վրայ ընել
ուզած ձեռնագութիւնները, եւ երկուքն եւս
իրենց յատուկ իրաւունքները շարաւար գործա-
ծելլ ևափանեց։ — Այսպի Պլունցի, որց
Անդղիպի ազնուականաց նկատմամբ զուցածը՝
արդի ժամանակին զրեթէ ամեն մասպետու-
թեանց ազնուականաց նկատմամբ եւս կինայ
հաստատիլ, թերեւ ու ափաւորութեամբ ինչ։

Քայլ ազնուականաց դասակարգն այս բարձր
դիրքն ու բարերար ազգեցութիւնը պահելու
համար կապակցալ մնալու է ժողովրեան հետ,
որ ի բնէ կը ինչու զնին կապակցութիւնն ։ Ն-
որովհետեւ կ'ենթագրի թէ ազնուականն ու
միայն իւր հարատութեամբն ու աստիճանաւն,
այլ նաև իւր կը թուաթեամբն ի վեր գոտնուի
քան զդողովուրդն, պատու բնակնարար կ'ըլլայ
անոր իրաւունքն եւ առաջնորդն, եւ եթէ ար-
դեմամբ իսկ չի հեռանար իւր զարմն վայել
մեծանձութենէն ու ազնուամառութիւնն, կ'ը-
լլայ նաեւ անոր բարերարն ու երախտաւորը։ Ա-
յսու միայն կարող է պահել իւր բնակն դիրքն
ու նշնակութիւնն. պատ եւեթ ձեռնհան է
ցրել յոմմնի թէ ժողովութենէ աստրածեալ կար-
ծիքն ու կասիսծը թէ ազնուականն իրենց
գասակարգն շեղովները կ'արհամարհէնն, անոնց
վայ բռնանալու զանոնք ճնշելու կը նային։ Ա-
յսու ականն երբեք ինչլու չէ զինքն ժողովրեան
հետ կապող զօները, որ շատ կը մըցյան եւ
մըրջացն բոլորովն կը լուծանին նա թէ կը
խզնի իսկ, երբ ազնուականն իրօք բարձրամտու-
թեամբ եւ արհամարհանոց վարի ժողովը-
գեան հետև Այսպիսի ընթացիք անձնն իսկ կը
վաստէ որովհետեւ ժողովրեանէ քակուելով՝
իւր բնակն նեցունը ու յենարաբն կը կրուսանէ
եւ իւր թէ օդի մէջ կը տատանի։

Կայ միւս եւս մատգրութեան արժանի կէտ,
զր ազնուականք երբեք մնանալու չեն. այս ինքն
թէ Զի գտնուիր ազնուականութիւնն ուր առա-
քինութիւնը կը պահի՛ Աան զի ցեղի մ'աղ-
նուականութիւնը կը մարի կը շիշանի երբ յա-
ջորդ սերունդը իւրենց նախնեաց անունն եւեթ
կը ժառանգեն, առանց ժառանգելու նաեւ պին
առաքինութիւններն որովք առաջնք նոյն անունն
ասացան եւ պայծառացուցն։ Անվնչ գրոշմալ
պահուելու է ի մոի եւ ի արտ ամեն ազնուա-
կանաց պին նշնաւոր խօսքը թէ Հարց արուած
ազնուականութիւնն կու չ առաքինի էին, կը

արուր նաեւ որդւոց՝ որդիս չ առաւքին ի ըլլան։ Եւ այս պյանչափ առաւել՝ որ պյան ազնուակմաք, որ իրենց զարմին յատուկ ազնուամտական եւ մեծանձնական ողին կորուսանելով՝ անձնասիրական ընթացք կը բռնեն եւ բարյականութեան ու քատարականութեան նկատմամբ թիւր սկզբանց կը հետեւին, ոչ միայն իրենց անձանց կը վասեն՝ գեթ ի ներքուստ կորուսանելով իրենց աղնուականութիւնն եւ նստամիք համարուելով իրենց անուան ու զարմին, այլ մինչեւ բովմանդակ դասակարգին պատիւն ու համարում ի վասնգի կը դնեն։

Բայց եւ ոչ իսկ պյանչափով կը վերջանայ վասակարութիւն վատթարութեան ազնուականաց, այլ շատ աւելի ընդարձակուելով, իրենց հայրենաց՝ նա թէ եւ համբէն ընկերութեան մետածեծ չարեաց առիթ կ'ըլլայ, Արդէն պյանիսաց չար օրինակն եւ եթ ժողովրդան վայ ապականին ազդեցութիւն կ'ընէ. եւ երբ ասոր վրայ կու դայ նաեւ շանք ու միգն իրենց թիւր սկզբունքը ժողովրդան մեջ ալ տարածելու, այնու հետեւ ապականութիւնն ամէն կողմ' կը ճարպիք։ Իսկ եթէ այս ամենայն չարեաց վրայ յաւելնայ նաեւ բռնութիւն եւ անիրաւութիւն, պյանիսի չարաշար հետեւութեանց յառաջ կու գան, որ հնար չէ բանիք բացարկել, դարախայի մեջ յեղափոխութեան օրինակն եւ եթ բաւական է ասոր համոզուելու։

Բ. Միջիք դասակարգք։

ՈՒիշն դասակարգաց գիւղաւոր նկարագիրն յատուկ գործն է ընկերութեան նիւթեական պիտոյից կարեւորն հայթայիմել։ Սին նիւթեական պիտոյից համար եռապատճիկ գործունենութիւնն հարկադիր է, ասկ երկրու ծոցեն հանել յառաջ մերել պիտակն բերքերն, որ է ամել պատճեաթեան եւ անսանապատճեան ութեան վեպանց երկրորդ նյոյն սկզբնական բերքերն յարթարելով եւ պատրաստելով՝ կիրառութեան յարմաքնել, որ կը կատարի արուեստիք։ Երրորդ՝ թէ երկրի սկզբնական բերքերն եւ թէ արուեստիք պատրաստեալերն յամնայն կողմանա տարածել, առնուու եւ տալ, որ գլուխ կ'ելլէ տուրեւակի կամ վաճառականութեամբ։ Այսպէս կ'ունենանք երկր միջնի դասակարգ, որ են՝ 1. Վշակաց կամ երկրագործաց (գեղացւոց), 2. Զենագիտաց արուեստառորդաց, 3. Վաճառականաց։

Այս պյանիսի բաւական է իմանալու թէ այս միջնի դասակարգի ոչ միայն ժողովրդան թուական բազմութեան մեծագյուն մասը կը կացու-

ցանեն, այլ նաեւ եթէ հնար է ասել՝ իրեւկ են յատկացէն ժողովրդագ, ժողովրդեան բառմինն են, ուր միւս երկու դասակարգք կրնան համեմատիլ գլուխ եւ ոտից, Ազգի եւ տէրութեան եւ ընդհանրապէս ամենայն ընկերութեան զրութիւնն այս միջնն դասակարգաց վրայ է. ասոնք որչափ բազմաթիւ են, որչափ պատշաճութէն կը կատարեն իւրաքանչիւր գործն, որչափ իւրաքանչիւր լիով եւ կատարելադժնս ունի իւր վլաճին կարեւոր բնական եւ բարյական յատկութիւններն, — պյանչափ զօրաւոր կ'ըլլայ ազգն կամ տէրութիւնն որ անսնցմէ կազմեալ է, միանգամայն պյանչափ դիւրաւ եւ յաջողութեամբ ի գլուխ կ'ելլէ իւր զարդացումն ու բարօրութիւնը։

1. Վշակաց կամ երկրագործաց դասակարգի իմանը է յօգուտ ընկերութեան կատարել ամէնն ծանր ու գժուարդին աշխատութիւնը։ Ամէն տարի, տարեցն իւրաքանչիւր եղանակնն երկրագործն իւր բրվագանց շյժն ու զրութիւնն ի գործ պիտի գնէ, որուն զի քրտամբը երեսաց առնու ի ձեռաց բնութեան պյան բերքերն որ բիւրուց բիւրուց մարդկան կենաց պահպանութեան անհրաժեշտ հարիսաւոր են։ Մինչեւ պյան տառանի աշխատութեանց կը զեալի, երբեք լիով ապահովութիւնն չունենար արածուու իմն իւր բոլոր գնամց եւ քրտնաշնն վաստակոց պառընդերեւն ի սակաւ ժամանակի չըզկուելուն վրայ։ Անոր համար ստիպեալ է զաշ անդադար յերիխոս ուղղելու, որով հանապազ կ'ենդապնի կը պահէ ի սրտին պյան զգածումն թէ բովանդակ վաստակն համօրէն աշխատութիւնն ընդ վզը է, եթէ պահանի օրհնութիւնն կատուծյ։ Եւ որովհետեւ ամբողջ կեանը ու բոլոր ինսամբը գետնին նուռակն է, յորմէ իւր թէ մոցմամբ եւ ոգորելով պիտի յափշտակէ բերքերն. պյան պարագայու կը հետեւի որ սրտի եւ յօժարութեամբ կապահեալ ըլլայ իւր երկրու եւ ագարակն հետեւ, ուղանդակ ուն ու մտարութիւնը գրտեալ ըլլայ իւր մասական զավարմանէն։ Յանն շըզամի ամփոփեալ կը գտնուի իւր աշխարհն, ամենեւին հոգ չընենք պյան ընկերական ու քաղաքական իրողութեանց որ արտաքյ են նյոյն շըխանէն։

Սին պատճառներէն կը ծագի գլխաւորաբար պյան բնուսական պահպանութեական ու պահպանողական հոգին որ սովորաբար կը տեսնուի ի դասակարգի երկրագործաց, որով հին սովորութեանց եւ կարգաւորութեանց կապեալ՝ ընդգէմ կ'ելլէ պյան ամենայն նորութեանց եւ յեղաջաւթեանց, որ

կընան խափանարար ըլլալ իւր օրըստօրեայ զբաղ-
ման եւ զգկել զինքն իւր սսացու առոց խաղաղ
վշյելմանէն Այս կրօնացիրո թիւնն ու պահ-
պանողութիւնն է մանաւանդ պահ առանձինն նկա-
ռագին, որ գտասակարգ մշակաց կը զանազնէ
միւս գտասակարգ երեխ:

Ընդհանրապէս խօսելով, երկրագործն առ-
ողջ մասց եւ ուղղող դատողութեան տէր կը-
լուց, եւ Հասարակօրէն գիւրաւ չի խարի ծուռ
եւ իմաստակական պատճառարանութեամբ: Եւ
եթէ հնար է ասել՝ իրը թէ բնակնա ազդմամբ
կիմանայ ու կը մերժէ զայս ամենայն հրապարը՝
որ հակառակ են իւր հասաստոն շահոց: Թէ-
պէս խորագիտութենէ անման չէ, մանաւանդ
երբ գէտես պնդի իւր նպանակն ի գլուխ տանե-
լու, սակայն սովորաբար նենդութենէ ու խա-
բէութենէ չ'առաջնորդիր: Կը հանդիպի եր-
եսեմ, այս, որ անդի կիթութեան պահատու-
թիւնն ու բնակնա բրտութիւնը զինքն անպատ-
շաճ վարմանց տանին: բայց միշտ հնոր է իրմէ
այն սաստիկ ու չափականց անձնասիրութիւնն,
որով մեծ մասն բնակչաց քաղաքաց դիտամբ
եւ երկարատեւ նենգաւոր հաշուովք իրարու-
տան հիմնանքն կը փորի: Բարեսրութեամբ
եւ պարզ ու սահկառապէս կենօք՝ միաձեւ ու
միակերպ կ'ապրի գեղացին: Իւր աշխատութե-
նէն հանգչելու համար՝ քաղաքացոց ալլպա-
լից եւ մեծանախ զուարձութեանց պէտք չըռփ,
իւր տնային եւ բնակնա զօսանափ գոհ կ'ըլլայ:

Երկրագործաց դասակարգն ընկերութեան
համար մեծ կարեւորութիւն ունի, նա մանաւ-
անդ կինայ ըսուիլ թէ ընկերական մարմանն
կենանութեան ազբիւրն է: Երկրի մը բնակչաց
կեանքն ու առողջութիւնն առանձինն ինն կա-
խումն կ'ունենայ երկրագործներն: անոնց մէջ
կը գտնուի զինաւորաբար ժողովրդեան թէ նիւ-
թապէսն եւ թէ բարցայսն զօսաւորգայն մասը:
Բայց որպէս իւր պահ ատկութիւնը պահէ,
պէտք է որ պատու եւ անկախ ըլլայ դասակարգ
մշակաց: Երբ ընդհանրապէս ամեն երկիրներն ի
ձեռու ազնուակինաց գտնուելով եւ անոնք միակ
երկրատեանը ըլլալով, երկրագործ անոնց վար-
ձակալը գառանն, պահուեն հետեւ դասակարգն իւր
նկարագիրն ու ազգեցութիւնը կը կորուսանէ:
Այսուհետեւ չի կրնար իրերեւ անկախ եւ ին-
քնակաց գործել իւր կանաց եւ կարծեաց ծան-
ուռութիւնը կշռոյն մէջ զնել եւ արժեցնել:
Արձակալ մշակը՝ իրենց երկրատեարց քաղա-
քական ու կրօնական կարծեաց ու դիտմանց հաւ-
անեալ ըլլան թէ ոչ, կը ստիպին գէթ իրենց

անգործութեամբն անոնց ի գլուխ տարուելուն
գործակցիլ: ապա թէ ոչ՝ անոնց կալուածներէն
կը մերժին:

Կայ եւ պյա ինչ մտադրութեան արժանի,
որպէս զի կանգուն մնայ ու զարգանայ դասա-
կարգ երկրագործաց, փոյթ տանելու է որ ըստ
կարի անթերի եւ անբաժին մնան գետնի տա-
ցուածք: Այսր միջնոն այս է՝ որ բազմորդի հօր
մշակական ստացուածն ամբողջ անցնի միակ որ-
դույ մը, տարակցոյ չկայ ամենուն միարան հաւ-
ութեամբն, եւ ըստ պահանջնելով արդարութեան
հասուցումն ըլլալով պյա զաւակաց: պյապէս զի
ոչ ումեք զիկանք պատճառի եւ մանաւանդ հո-
գացուի օժիտն աղջկանց: Եթէ չզպահուի գետնի
ստացուածք պյա անբաժինութիւնն, եր-
երին ամեն զաւակաց բաժնութեալով, պյաչափ փոքր
փոքր մասանց կը վերածի իւրաքանչւրին բաժնն
որ եւ ոչ մին ձեռնհաս կ'ըլլայ յաջործութեամբ
յառաջ զարել մշակական գործունեութիւնը:
Ընդհանէն ոմանք եւ թերեւս ամենքն ի դրամական
կարօտութիւն կ'ինան, փօխառութեան դիմէով՝
վաշխառուաց կը մատին, որով աւատային ժա-
մանակուանէն աւելի անհանդուրելի կ'ըլլայ
իրենց վիճակը, կը ստիպին հայրեկի ժառանգու-
թիւնն ըստ մասի կամ ըստ ուղրին օստացուու-
թանել, եւ յաւածուածն բարօրութեան կը յաջոր-
ծնեն ներլութիւնը եւ տառապանքը: Այսր ամե-
նայնին սովորական հետեւութիւնը կ'ըլլայ տժգո-
հութիւն... աշխատասիրութեան նուազութիւն...
անհոգութիւն... արբջութիւն... յանին տանե-
կութիւն... Այսպէս փօխանակ ընկերութեան
զարգացման օգնելու, ծանրութիւն եւ հոդ կը
պատճառ են գեղացիք մանաւանդ իրենց հասար-
կութեան: Եթէ երբեմն իրդ պյա սասիման չեն
հասնիր, գոնեայ այն վասուը կ'ըլլայ: որ յառա-
ջուան նիւնակաց եւ անկան երկրատէր մարդիկ:
կը բանագտանի պյալոց ծառաց թեան մնան:
Եսելի վասական այն է՝ որ շատերն իրենց նախ-
ընթաց վլճակին համեմատ գործ չկարենալով
գտնել մօտաւոր քաղաքներն ու շուրջնակի տե-
ղերը կը սփառին, եւ պյապէս կը յաւելուն զթիւ:
գործարարաց եւ անստացուած խուժանին, որ
տակաւ պյաչափ կը բազմանան, մինչեւ ազգաց
եւ տէրութեանց գյուռթիւնն իսկ ի վասնգ
կ'ինայ:

(Ըստուանիել)

4. 2. 6.